

# ՎԻՐԳԻԼԻՈՍԻ ԵՐԿԱԶԱՐԱՄԵԱԿԻՆ ԱՌԹԻՒ

(Ծար. եւ վերջ)

Բ. Վիրգիլիոս վարդապետական բանաստեղծ.— Երբ Վիրգիլիոս իր վերջին «Հովուական» ներք կը զրէր եւ կը սկսէր հովուերգական բանաստեղծութենէն յոցնիլ, անմիջապէս մտածեց դիւցաղներգական քերթուածի մը ձեռնարկել, սակայն իր նպաստակին կատարելապէս համապատասխանող նիւթ չփանելով, ան որոշեց ուրիշ ուղղութեամբ մը իր ներշնչումները պատկերացնել եւ վճռապէս մտաւ վարդապետական բանաստեղծութեան շաւլին մէջ։

Վարդապետական բանաստեղծութիւնը, որ քիչ մը պատ թուելով նորագոյն դրոզներէն կ'արհամարհուի անարդարաբար, ամենամեծ համբաւ ունեցաւ ամբողջ հին ժամանակներու ընթացքին. մասնաւրապէս աղեքսանդրիական շրջանէն սկսած, ան, սուսւել քան երրեք, նորելոյթ մը նկատուելով, ընթերցանէր հասարակութեան մէջ մէծ համարում եւ պատիւ կը վայելէր։ Ան աւելի դիւրութեամբ արմատ գըտու հոսմի մէջ, որովհետեւ մասնաւր հրամայք մը կը ներկայացնէր Լատիններուն, որոնց յատկութիւններուն եւ թերութիւններուն կատարելապէս կը յարմարէր՝ յագուրդ տալով անոնց լրջութեան, գրական բնազրին։

Վարդապետական բանաստեղծին համար, նիւթի յաջող ընտրութիւնը էական է. ոչինչ այնքան միակերպ եւ այնքան չոր կրնայ բլլալ որքան խիստ մասնաւր կամ խիստ մասնագիտական նիւթ մը։ Արդ գժուար է գտնել նիւթ որ այս վասնգը չներկայացնէ։ Փիլիսոփայական քերթուածը, ունենալով հանգերձ իր բնական զժուարութիւնները, վարդապետական բանաստեղծութեան զանազան տեսակներուն մէջ դիւրութեամբ առաջին տեղը կը զրաւէ, նիւթի հետաքրքրութեան եւ միութեան չորհիւ։ Վիրգիլիոս որ խորապէս կը համար Լուկրետիոսի վրայ եւ յաճախ անոր

կը հետեւէր, ապահովաբար այսպէս կը խորհուէր։ Բայց Լուկրետիոսի առաջնութիւնը զինքը կը նեղէր. իր այս զգացումը կը յայտնուի «Մշակականներ»ու Բ. գիրքը վերջացնող հոչակաւոր կտորին մէջ (Մշակ. Բ. 490-502 մասնաւրապէս) ուր ան կը յայտարարէ ի միջի այլոց՝ «Երանի անոր որ գիտցաւ իրերու պատճուր» (Felix qui potuit rerum cognoscere causas) ակնարկելով այսպէս Լուկրետիոսի հոշակաւոր քերթուածին։

Զկրնալով նորէն գրել Լուկրետիոսի քերթուածը, Վիրգիլիոս դարձեալ ձեռք առաւ, իր հանձարին աւելի պատշաճ ձեւի մը տակ, այն բնարանր որ իրն ծառայած էր Հովուականներուն մէջ։ ՄՇԱԿԱԿԱՆՆԵՐԸ (Georgica) իտալական երկրագործութեան քերթուածն է։ Անոնք բաժնուած են չորս ԳԻՐԻԲԻ (Liber), որոնք յաջորդաբար կը խօսին՝ առաջինը (514 տող), երկրագործութեան վրայ առհասարակ, երեկորդը (542 տող) ծառաբուծութեան եւ մանաւանդ այդեղործութեան, երրորդը (566 տող) անասնաբուծութեան եւ չորրորդը (566 տող) մեղուարուծութեան մասին։

Մշակականները աւելի ինքնասպութիւն ունին քան թէ Հովուականները։ Անշուշտ այս գործին մէջ ալ Վիրգիլիոս նախարդներ ունէր յունական գրականութեան մէջ, ինչպէս Հեսիոտոս, Արատոս, Նիկանդրոս եւ ուրիշները, բայց իրականին մէջ լատին բանաստեղծը Յոյներէն չառ չնչին փոխասութիւններ ըրած է։ Վիրգիլիոս իր տրամադրութեան տակ ունէր նաև լատիններէն ընդարձակ գրականութիւն մը՝ իր ընտրած նիւթին չուրջ։ Կատոն, Վերոնի, որոնցմէ յաճախ օգտաւած է, արձակ գրադներ են, որոնց լմպուն չափազանց չոր է եւ որոնք միայն մէծ կալուածներու մասին կը ճառին, մինչ Վիրգիլիոս, ամէն բանէ առաջ,

փոքր կալուածները նկատողութեան կ'առնէ : Աւրեմն գործին ընդհանուր յատկագիծը, առ նոր յօրինուածքը, յօրինուածք մը որ խիստ գիտական եւ հմտալի է, նմանութեան եւ հետեւղութեան որ եւ է հանգամանք չունին : Ասկէ զատ, գործը, իր ամբողջութեան մէջ, բոլորովին ազգային գոյն մ'ունի . ան գեղջկական իտալիոյ քերթուածն է, ա'յն իտալիոյ որուն ներշնչուած գովքը կ'ընէ Վիրդիլոս Բ. Գրքին հոչակաւոր մէկ էջին մէջ (136-176 տող) եւ որուն այնքան լաւ յատկանշած է ինքնատպութիւնը : Ահաւասիկ այդ էջին քանի մը տողերը՝

«Բայց ո'չ Մարաց խիտ անտաներ՝ իրենց հողով բեղմնաւոր,  
Ո'չ սէկ Գանգէս, ո'չ ալ Հերմուս՝ ոսկաւազով  
իտալիան չե՛ն չե՛ն արժեր, ո'չ իսկ Բակորիա,  
Հնդկաստան  
Կամ Պանքայան՝ որուն պարարտ դաշտերն առատ խունկ կուտան :

(Մշակականք, Բ. Գիրք, տող 136-139)

Իտալական գիւղը, մանաւանդ իր ծննդավայրը՝ Պոյի եւ Մինկիոյի եղերքը գտնուող հողամասը, ինչպէս եւ հարաւային իտալիան է որ բանաստեղծը կը տարփողէ երկիւզածութեամբ : Իտալացի ազարակապիտը, իտալացի երկրագործն է որ ան կը ներկայացնէ, անոր բոլոր բնորոշող գծերով, կրօնասիրութեամբ, — «in primis venerare Deos» «նախ պաշտել աստուածները» (Մշակ. Ա. 338) — յամառ աշխատութեամբ, անսահման համբերութեամբ . ահա ասոնք են առաքինութիւնները գիւղացւոյն որ ստիպուած է շարունակ, ամեն օր մաքառիլ բնութեան հետ, ճիշդ նման «նաւալվարին», որ գետի հոսանքն ի վեր կ'ելլէ» : Վիրդիլոս կը նկարագրէ գիւղացւոյն ընտանեկան կեանքը անոր իտամբեր հաճոյքներով, անոր գեղջկական տօները, որոնց ընթացքին ան հանգիստ կուտայ իր մտքին կծու սրամտութիւններով, եւ իր մարմինը կը հանգչեցնէ կամկար զրօսանքներով : Եւ ահա այսպէս «Մշակականներ»ը ընթերցողը կը հեռացնէն կարգ մը «Հովուականներու Արկադացիներէն :

Վարդապետական բանաստեղծութեան գըժուարութիւնը կը կայանայ բանաստեղծութեան եւ ուսուցումի պահանջները հաշուցնել կարենալուն մէջ : Ոչ մէկ աշխատանք աւելի վա-

փուկ եւ յաճախ աւելի ամուլ է քան այս : Վիրդիլիոս, հետեւելով Լուկրետիոսի օրինակին — թէպէտեւ վերջինս այնքան վարդապետական չըլլայ որքան ինք, — սքանչելապէս ցոյց տըւած է թէ ի'նչ դիւրութեամբ իսկական հանձարը կրնայ յաղթել այդ գժուարութեան : Անիր աշխատութեան մէջ ի յայտ կը բերէ ոչ միայն զրքերէ հապճեպով քաղուած հմտութիւն մը, այլ եւ կը սիրէ զիմել իր անձնական փորձառութեան : Համեստօրէն յայտարարելէ յետոյ թէ՝

Զեմ յաւակնիր տաղերուս մէջ պարտըկել ողջ բընութիւնն, Թէ ումենամ հարիւր լեզու, հարիւր բերան իսկ խօսուն .

(Մշակ. Բ. 42 և 43)

Վիրդիլոս յաճախ կը գործածէ ego vidi (ևս տեսայ, տեսեր եմ), dicam (կ'ըսեմ, պիտի ըսեմ), եւ կամ փորձառութեան վրայ հիմնուելով՝ videas (կը տեսնես, պիտի տեսնես), poteris (պիտի կրնաս), si respicies (եթէ նըկատես, նայիս) եւ նման բառեր որոնք անձնական հմտութիւն ցոյց կուտան : Բանաստեղծը չի վարանիր մանրամասնութիւններու մէջ մանել . ան կը թուէ, ոչ միայն իրը բանաստեղծ, այլ եւ իրը բանիրուն երկրագործ, հողի զանազան տեսակները . յաճախ գեղջկական անուններով կը յիշէ գիւղացւոյն գործիքները, ամենաճշգրիտ լեզուով կը վերլուծէ աղնուացել յովատակին յատկութիւնները : Միեւնոյն ժամանակ, ան իր նկարագրութիւններուն տըւած է բանաստեղծական ամենազեղիկ ճեւերը՝ առանց կեղծ պերճութեան : Երբեմն ան կը զանգատի թէ «որքան գժուար է այս փոքր բաներն աղնուացնելը», բայց եւ այնպէս ան զանոնք կ'ազնուացնէ առանց այլափոխելու : Հեռու աղեքսանդրիականներու — ինչպէս օրինակ՝ Արատոսի — չորութիւնն, Վիրդիլոս երբեք չէ ձգտած կեղծ հոետորականութիւնով մը կամ արտայայտումի նրբութիւնով մը ինք զինք արժեցնել :

Հովուականները կը թոյլաւարէին զգալու Վիրդիլիոսի ներշնչումներուն ընդարձակութիւնն ու զօրութիւնը, Մշակականները շատ աւելի լաւ զգալ կուտան զանոնք : Բանաստեղծը առանց լքելու մասնագիտական պատուէրները, հորիզոնը կ'ընդլայնէ եւ մտքի առջեւ կը բա-

նայ ընդարձակ հեռանկարներ : «Գալիքան պէտք է անկել որթը» ըսելով Վիրդիլիոս այս մեկնաման կէտէն կը բարձրանայ մինչեւ կեանքի ծագումը երկրադնդի վրայ, մինչեւ աշխարհի եւ մարդկութեան գարունը : Բայց սա շեղում չէ այլ վարպետօրէն կատարուած ընդլայնում մը՝ այնքան լաւ առաջնորդուած, այնքան հմտօրէն եւ աստիճանաբար մէջ բերուած, որ նիւթի բընութենէն կը սերի, եւ ան կարծես պիտի պակսէր եթէ բանաստեղծը վերջին բոպէին զայն ջնջած ըլլար՝ մեթոսի խոզահարութենէն եւ կամ սեղմարանութեան չափազանցուած սէրէն գրդուած : Այսպէս այս քերթուածը, որ ամէն բանէ առաջ նուիրուած է զաշտին, ամէն տեղ ցոյց կուտայ բնութիւնը եւ անդգալապէս կը մօտենայ Լուկրետիոսի մէծ քերթուածին : Ասկէ զատ, ոչ միայն Վիրդիլիոս մեծութեան բնադրն ունի, այլ եւ իր սիրող հոգիին գորովը կը յայտնուի ամենափոքր տակիթով եւ կը թաթաւէ իր ամենափոքր ոտանաւորը : Ան անցունչ բնութեամբ չի գոհանար. ո՛չ միայն զիւզացին, փոքր աղարակապէտը կամ փոքր կալուածատէրը միշտ իր մտքին առջեւ է՝ ըլլայ երբ ան կը նկարագրէ անոր աշխատանքներն ու բարքերը, ըլլայ երբ ան ուղղակի անոր կը զիւմէ իր պատուէրներն անոր մտքին մէջ գրոշմելու համար, այլ եւ բոլոր ընտանի անասուններն իրենց տեղն ունին իր քերթուածին մէջ ձիէն սկսած մինչեւ չունն ու եղը : Վիրդիլիոսի համակրութիւնը կը տարածուի բոլոր անասուններուն, բայց ան մասնաւոր ուշադրութիւն կը դարձնէ մեղուներու հասարակապետութեան վրայ, որոնք «այնքան փոքր էակներու տեսարան» մը (admiranda tibi levium spectacula rerum) կը ներկայացնեն եւ որոնք նոյնքան արիութիւն ցոյց կուտան երբ պարս՛ծաղկաքաղի ելլելով «պայծառ օգին մէջ ամտուան կը լողայ», որքան երբ «մէծ սիրոն իրենց» պատերազմի կը մզէ զիրենք՝ «պետրու առաջնորդութեամբ» :

Լուկրետիոս Վիրդիլիոսին սորվեցուցեր էր վարդապետական քերթուածները զանազան գրուազներով պէսպիսելու եւ կենդանացնելու արուեստը, ան սորվեցուցեր էր նաև այդ երեւութապէս միջանկեալ դրուազները ճարտարօրէն ընտրելու եւ ինքնարերարար նիւթէն ծագում առնել տալու աւելի գժուարին արուեստը : Մշակալաններու մէջ աստ անդ երեւող գրուազները շեղումներ չեն ուրեմն, եւ ոչ ան-

կատ յարագրութիւններ կամ կցուածոյթներ : Այդ գրուազները, աւելորդաբանութիւններ ըլլալէ շատ հեռու, սքանչելապէս կը բացատրեն բանաստեղծին նպատակը : Նման գրուազներ են խալիոյ գովեր (թ. 136-176), Դաշտային կեանքի ներբողը (թ. 349-3839, Կիլիկիոյ ծերունույն դրուագը (թ. 116-148), Արխանլոսի դրուագը (թ. 317-452) եւ ուրիշ մէկ քանիններ՝ նուազ կարեւոր :

Բայտ վաղմի աւանդութեան մը, Վիրդիլիոսիր Մշակալանները սկսած է Մեկենասի խորհրդով վերջինս, այս պարագային ուրիշ բան չէ եղեր եթէ ոչ Ոկտափանոսի թարգմանը, որ կը փափաքէր երկրազործութեան ճաշակը նորոգել : Ինչ որ ալ ըլլայ այս աւանդութեան արժէքը, անհերքելի է որ նման անկեղծ ներչնչումով քերթուած մը, ամէն բանէ առաջ բանաստեղծի հանձարին ինքնարուի արտադրութիւնն է : Մշակալանքիր գաղափարածաւալ զործ մը ըլլալէ աւելի գեղարուեստական երկ մըն է : Պէտք է աւելցնել որ անոր հրատարակութիւնը չծառայեց երկրազործութեան վերածնունդին : Գեղջկական խտալիոյ նախկին բարքերը, այն միջոցին ուր Վիրդիլիոս զանոնք կը փառաբանէր, կը սկսէին արդէն յիշատակէ զատ ուրիշ բան ըլլալ, եւ ոչինչ կարող էր անոնց ներչնչել այն ուժը, այն եսանդը զոր կորսնցուցած էին :

Գ. Վիրդիլիոս դիւցազններգակ բանաստեղծ — Լատիններու ամենամեծ տենչանքն էր յունական մէծ գիւցազներգութիւններու զէմ՝ աղղային գիւցազներգութիւն մը հանել : Սակայն Խլիականն ու Ողիսականը, ինչ որ ալ ըլլայ անոնց ծագումը, արտադրութիւններն են ժամանակի մը եւ միջավայրի մը որ խիստ տարրեր են այն ժամանակէն եւ միջավայրէն ուր կ'ապրէր ու կը գրէր Վիրդիլիոս : Աղեքսանդրիական բանաստեղծները, որոնք սրամտութիւնն ու նրառութիւնը ծայրայլութեան աստիճանին կը տանէին, եւ առաջին լատին բանաստեղծները, որոնց արուեստը, ընդհակառակն, տակաւին բաւական չէր մշակուած, անկատար կերպով յաջողած էին շարունակել գիւցազներգութեան աւանդութիւնը : Վիրդիլիոս կրցաւ գիտական գիւցազներգութեան տիպար օրինակը տալ իր նմէականով :

Իր առաջին ճարտարութիւնն եղաւ նիւթի ընտրութիւնը. բաւական վարանումէ յետոյ, ան կանգ առաւ Ենէսոսի աւանդապէպին վրայ :

Այսպէսով ան խոյս կուտար երկու վտանգներէ որոնցմէ իր նախորդներէն ոչ մին կը ցեր էր խուսափիլ. Նէվիս եւ Ենինիս ստեղծած էին պատմական քերթուածը, որ պղղային շահեկանութիւն մը բովանդակելով հանդերձ միութիւն չէր պարունակեր եւ հաւանականութիւնը կը զոհէր սքանչելիին: Կատուղղոսի դպրոցին բանաստեղծները հետեւած ըլլալով աղեքսանդրիականներուն, կը նախաղասէին դիցարանական կարճ հրաշավէպէր գրել, որոնք, այժմէականութիւննէ բոլորովին զուրկ ըլլալով, միայն ներհուն ընթերցողներուն մատչելի էին: Ենէսոի արկածները պատմելով, — աւանդավէտ որ նախօրօք հնարուած եւ ժողովրդականացուած էր Յոյներէն, յետոյ, բաւական կանուխէն մշակուած եւ բնորոշուած էր Հոռմի մէջ, — Վիրդիլիոս, մէկ կողմէն՝ կ'ապահովէր բոլոր առաւելութիւնները դոր կը ներկայացնէ աւանդավիստական նիւթ մը, միւս կողմէն՝ կատարելապէս գոհացում կուտար հոռմէական հայրենասիրութեան: Իր ներշնչումը ծնունդ կ'առնէ ուրեմն երկու աղրիւրներէ՝ մին յունական եւ միւսը բոլորովին աղղային:

Ենէականը, որ բաղկացած է աւաներկու Գրքերէ կամ Երգերէ եւ իւրաքանչիւր երգ կը բովանդակէ, միջին հաշուով, ինը հարիւր տող, յայտնապէս կազմուած է հոմերական քերթրւածներու փոխարաբերութեամբ: Ճարտար կառոյցք մը թոյլ տուած է Վիրդիլիոսին, իր առաջին վեց երգերուն մէջ, ուր պատմուած են Ենէսոի ծովային արշանները, վերարտազրել Հոմերոսի վերագրուած Ուխականին յատակագիծը, իսկ վերջին վեց գրքերուն մէջ (Ենէսոի իտալիա հաստատումը), իլիականի յատակագիծը: Ենէսո հալածուած է Յունոնի ատելութենէն, բայց պաշտպանուած՝ Աստղիի մայրական սիրով: Հրաշալին ուրեմն առաջին դադանակէն է քերթուածին, Վիրդիլիոսի աստուածները Հոմերոսի աստուածները չեն բոլորովին, կը տեսնուի որ անոնք աւելի փիլիսոփայական և աւելի խոհուն ժամանակի մը կը պատկանին, բայց պատահարներու մասնակցութեան բաժինը մնայ նոյնը: Ասկէ զատ, Ենէականի գրիստաւոր անձերէն ոմանք հոմերեան հերոսները կը յիշեցնեն. այսպէս Տուրնուուը միաժամանակ Արթիլէսի եւ Հեկտորի դէմքը կը պատկերացնէ, եւ շատ մը մանրամասնութիւններ մէծ հնարամտութեամբ առնուած են իլիականին եւ Ուփականին: Հոմերոսէն յետոյ Եկող դիւցաղ-

ներգակ բանաստեղծները նուազ օգտագործըւած չեն. այսպէս կ'ենթագրուի թէ Բ.Երգը մէծ մասամբ ներշնչուած է Պիսանդրոսէն, նոյն իսկ աղեքսանդրիական գրականապէս ամուլ բանաստեղծները ծառայած են Վիրդիլիոսի գործին: Յունական դրականութեան բոլոր շրջաններն օգտագործած է Վիրդիլիոս, բայց հակառակ այս բոլորին լատին բանաստեղծը կը մնայ ինքնատիպ, նոյն իսկ իր փոխառութիւններուն մէջ, բոլոր փոխառութիւնները նորուգելու, վերացնելու զմայլելի ծիրքով օժտուած ըլլալով:

**Այս քերթուածը — Ենէական — որ յունական աղեքսութիւնը կը կրէ իրապէս, ինչպէս կ'ըլլայ որ միեւնոյն ժամանակ աղղային դըրում կը կրէր Հոռմայեցիններու համար: Ենէսոի աւանդավէպը բաւական կանուխէն ընդունուած էր Հոռմի մէջ, եւ առաւել կամ նուազ համաձայնուած էր Հոռմուլոսի աւանդավէպին հետ. Վիրդիլիոսէն մօտ երկու հարիւր տարի առաջ Նեվիս եւ Կատոն անոր մասին խօսած էին արդէն: Առանց Հոռմուլոսի աւանդավէպին չափ ժողովրդական ըլլալու, ան ընդհանրապէս ճանչցուած եւ ընդունուած էր: Վիրդիլիոսի ժամանակ մասնաւոր հետաքրքրութեան առարկայ էր զարձեր ան, որովհետեւ Յուլիոսներու գերդաստանը ինքզինք սերած կը համարէր Ենէսոի որդի Խուլիոսէ: Վիրդիլիոս կը տարփուցէր միաժամանակ Հոռմէացի ժողովուրդին եւ Օգոստոսնեան հարստութեան նախնական ծագումը: Վիրդիլիոս Տրովաղացւոց, այսինքն օտար տիրողներուն, չէր զոհէր Լատինումի նախկին բնիկ ժողովուրդները. ընդհակառակը ան ցոյց կուտայ որ Փոխելիացիններուն միհակուած էր ծուլուիլ Լատիններու մէջ որոնց հետ ամուսնութիւններ կը կնքէին, եւ այս խօսնուրդէն էր որ պիտի կազմուէր իտարական աղղութիւնը: Ենէսո իր հետ կը բերէր իր պաշտամունքներն ու աստուածները, մինչ զինքերու փառքը Լատինոսի եւ իր հոգատակներուն բաժին պիտի մնար՝**

Չեզ կուտամ դիմ ու կրրօն, զէնիքն ալ Լատինոսի խմ աներոց.

(Ենէական. ԺԲ. 192)

Ենէականը լոկ աղղային քերթուած մը չէ, ան կրօնական բանահիւսութիւն մըն է միանգամայն. եւ արդէն ոչինչ այսիրան աղղային էր Հոռմի մէջ որքան կրօնը: Ենէականի իսկական սիւթն է, Ենէսոի արշանաբին շնոր-

հիւ Տրովադայի աստուածներու հաստատումը  
Խոտալիոյ մէջ, որոնք գերջ ի վերջոյ չոսմի  
աստուածները պիտի ըլլան:

Եթէ քերթուածը, իր ամբողջութեան  
մէջ, հայրենասոփրական մէծ շահեկանութիւն  
ունի, պէտք է նկատել որ այս ազգային նը-  
կարագիրը մասնաւորապէս կը շեշտուի վեր-  
ջին վեց գրքերուն մէջ, որոնց Վիրզիլիոս ա-  
ւելի մէծ կարեւորութիւն կուտար, ըսկելով  
... կը ծընի մէ՛ջը մեծագոյն իրերու կարգ,  
կը սկըսիմ գործ մեծագոյն.

(Ենէակ. Է, 44—45)

Եօթերորդ Գրքէն սկսած քերթուածին  
բեմն է Խոտալիա, ուր Վիրզիլիոս կը չանայ  
Խոտալիոյ բոլոր ժողովուրդներու զլխաւոր ներ-  
կայացուցիչները ցոյց տալ: Ան կրցածին չափ  
օգտուեր է լատինական հին աւանդութիւննե-  
րէն, որոնք բաւական խեղճ ու անշուք էին.  
յաճախ դիմած է նաև լատին պատմութեան  
գանագան շրջաններուն Ենէոսի Դժոխսք իջ-  
նելը բանաստեղծին առիթ կուտայ աչքէ  
անցընելու այդ պատմութեան բոլոր մէծ անձ-  
նաւորութիւնները. այս կարգի հնարամտու-  
թիւններու լաւագոյններէն մէկն է Ենէոսի  
Եվանդրոսին տուած այցելութեան դրուագը,  
զոր բանաստեղծը սքանչելապէս կը նկարա-  
գրէ երեսուն երեք տողով (Ենէակ. Է. 337 —  
369):

Ենէականը, ինչպէս անոր հին մեկնիչնե-  
րը կը սիրէին նկատել տալ, գիտութեան եւ  
հմտութեան միացումէն սիրած երկ մըն է,  
Վիրզիլիոս, զայն յդանալու եւ յաջողու-  
թեամբ աւարտելու համար, պէտք էր ունե-  
նար ոչ միայն խօր ծանօթութիւն յոյն բա-  
նաստեղծներու եւ իրմէ առաջ ծաղկած լա-  
տին գրողներու, այլ եւ հին աւանդապէսիրու,  
հին հաւատքներու, հին բարքերու: Եթէ սա-  
կայն միայն այս արժանիքն ունեցած ըլլար,  
ան պիտի գառնար լոկ աղեքսանդրիական ճա-  
շակէն ներշնչուած լաւագոյն քերթուածը.  
բայց արգէն շեշտուեցալ որ ան ունէր նաև  
հայրենասոփրական եւ կրօնական մէծ շահե-  
կանութիւն մը: Ասկէ զատ Վիրզիլիոս, ա-  
ռանց Հոմերոսի չափ կեանքն արտագրելու և

ուժգին իրականութիւն ունեցող անձեր ստեղ-  
ծելու ձիրքով օժտուած ըլլալու, երեւան կու-  
գայ իր վարպետ՝ կրթերու նկարագրութեան  
եւ նկարագիրներու վերլուծումին մէջ: Երկու  
խոշոր յատկութիւններ որ կը պակսէին հին  
զրոյներու եւ մանաւանդ Հոմերոսի մէջ, և ո-  
րոնք Վիրզիլիոսը կը մօտեցնեն նորագոյն գր-  
րողներուն, որոնց պետք կը համարուի ան ի-  
րաւամբ: Ոմանք մեղադրած են թէ «Ենէակա-  
ն»ի զլխաւոր գերակատարը, Ենէոս, քիչ մը  
պաղարիւն է, արդար ըլլալու համար, պէտք  
է շատ մօտէն չբաղդատել Ենէոսը Հոմերոսի  
գերակատարներուն հետ եւ յիշել որ Վիրզի-  
լիոսի համար, Ենէոսը, ամէն բանէ առաջ՝  
բարեպաշտ, աստուածներու հնագանդ ծառայ  
մըն է. եւ այսպէս կը բացատրուին իր նկա-  
րագրին որոշ կէտերը, որոնք յաճախ իրը  
թերութիւն կը նկատուին: Հակառակ ասոր,  
կարելի չէ ընդունիլ որ այդ անձնաւորու-  
թիւնը, իր ամբողջութեան մէջ, միութեան,  
միատպութեան կատարեալ զրոշմը չի կրեր:  
Ճշմարիտ է նոյնպէս որ երկրորդ կարգի ան-  
ձերը շատ աղօտ են եւ անորոշ. այս տեսա-  
կին կը վերաբերին, օրինակի համար, Ենէոսի  
ընկերները: Սակայն կան դէմքեր ալ որ  
խիստ լաւ զծագրուած են, ասոնց մէջ  
նկատելի են Տուրնոս եւ Մեղանկոս: Պէտք է  
ընդունիլ որ Վիրզիլիոսի հանճարը նուազ ըն-  
դունակ է զօրաւոր ճշգրտութեամբ տողոր-  
ուած ազգու եւ առնական հերոսներ ստեղծե-  
լու: Ան ընդհակառակն կը զերազանցէ փա-  
փուկ յոյզերու եւ մանաւանդ սիրոյ նկար-  
չութեան մէջ, զորս կ'արտայայտէ իրենց  
ամբողջ տեսչով եւ ամբողջ սաստկութեամբ:  
Եւրիպիդէս, որ այս սեպին մէջ մեծ վարպետ  
մըն էր Յոյներու մօտ, Վիրզիլիոսի Դիդոնէն  
աւելի լաւ ուսումնասիրուած եւ աւելի կեն-  
դանի նկարագիր մը չէ տուած: Վիրզիլիոսի  
հոգին անսահման խորութիւն մը ունի համա-  
կրութեան եւ խանգաղատանքի. ան կը յուղ-  
ուի մարդկային բոլոր զժրախտութիւններու  
առջեւ: Ի՞նչ աւելի հոգեյոյդ է քան Պրիամի  
մահը, զոր Ենէոս կը պատմէ Բ. Գրքին մէջ  
(526—263):

Ահա Պոլիտ, որդի թշուառ Պրիամին որ, Պիտոսի  
Չեռքէն փախած, մէջէն նետից եւ թշնամեաց երրոսի,  
Սիմաշարի տակէն, պարապ սըրահներէն կուտայ խոյս,

Վիրաւորուած : Բորբոք Պիւռու՝ ձեռքը սըրով մահագոյժ՝  
Կը հասնի բայց, զայն կը բռնէ ու կը խոցէ նիզակով :  
Եթի վերջապէս տրդան հասաւ իր սիրելի ծնողաց բով,  
Խնկաւ ու իր հոգին փըչեց՝ արիւնին մէջ յորդահու :  
Ցայնժամ Պրիամ, քէպէտ անոր ալ կը սպասէր մահը հոս,  
Ա՛ չըկրցաւ ինքզինք բռնել, զապէլ ցասումն ու ձայնն իր՝  
«Այս, գոչեց ան, բու ոնիրիդ դէմ եւ գործիդ այս ժըսիրի,  
«Իիմ (երէ կայ երկնիմ մէջ Արդարութիւն, Դատաստան),  
«Թող որոշեն ու ֆե՛կ արժան շընօրիք, բոշակ ու վարձք տան.  
«Քե՛կ, որ աչքիս առջեւ որդւոյս մահը տեսնել տրւիր ինձ,  
«Քե՛կ, որ մահուան տեսնով հօր մը աղտեղեցիր դէմքը զինջ ...  
Ավիլիկսն իսկ, որմէ կ'ըսես՝ որտելով՝ քէ սերած ես,  
«Հանդէպ ոսոխ իր Պրիամին չըվարուեցաւ ֆեզի պէս,  
«Ան չըմերժեց պաղասողիս իրաւունք եւ ապագայ,  
«Եւ Հեկտորիս դին ինձ բաշխեց, զիս ալ դրկեց դէպ իմ զոհ» :  
Այսպէս զոռաց ծերունին եւ անվլուաս մէկ անգօր նետ  
Արաւից, զոր պրդինձն իսկոյն խոպոտ ձայնով մըդեց ետ.  
Նետը մընաց ի զուր կախուած վըրան կումբին վահանի:  
Պիւռու ըսաւ՝ «Իթըր բանքեր այս բռնոր, ծերունի»,  
«Գլնա՛ պատմել Պիլիստայի որդւոյն՝ հօրսու : Մի՛ անփոյք  
«Ըլլար անոր այլասերումո պատմել ՚ու արարքն իմ անզուր :  
«Այժմը մեռի՛ր» : Այս ըսելով ան բաշկոտեց դէպ խորան  
Դողահար ծերն, որ կը սահէր մէջն իր որդւոյն յորդ արեան.  
Զախոն բռնեց անոր մազէն, ազովն ալ իր բոցանշոյլ  
Սուրը բաշեց, մինչեւ կորը մըխեց անոր կուշտը քոյլ :  
Այսպէս եղաւ վերջ Պրիամի այսպէս բախտին իր վախնան,  
Դիտեց Տրովան՝ հըրոյ նարակ, Պերգաման ալ ցիր ու ցան.  
Ա՛ն որ ազգ ու երկիրներու Ասիոյ էր հըզօր պէտ,  
Հիմա հողին վրայ երկարած է միծ իրան իր անպէտ .  
Գրլուխն ուսէն էր բաժնրւած եւ մարմինն ալ անանուն :  
Ցանկարծ սոսկում մ'ահուելի, ողջ անձը պատեց այդ պահուն,  
Ասլշած՝ իսկոյն միտքը ինկաւ պատկերն իմ հօր սիրելի՝  
Եթի, տարեկից անոր՝ արքան տեսայ վէրքով բատմնելի  
Անշնչացած . յիշեցի ե՛ւ նըրիզուաս միս-մինակ,  
Ե՛ւ քալանուած տունը ե՛ւ իմ փոքրիկ Յուլին խեղն վիճակ ...

Վիրգիլիոսի այս զդայնութիւնը իր ստեղծագործութիւններէն սմանց անբաղդատելի հմայք մը կուտայ. ան կը բացատրէ այն նախափութիւնը զոր բանաստեղծը ցոյց կուտայ երիտասարդ քաջերուն հանդէպ. զորս ծաղիկ հասակնուն մէջ, ինչպէս Պալլաս, Լառուսու, Նիսոս եւ ուրիշներ. մահուան մանգաղը կը հնձէ. այդ զդայնութեամբ թաթաւ-

ուած է ամքողջ քերթուածը. ան է որ ներշընչած է այն բոլոր սրաշարժ եւ զսեմ անցքերը որոնցմով լեցուն են նիշականի էջերը : Վիրգիլիոսի հոգւոյն զիւրազգածութիւնն ու մեհութիւնը կը նկատուի նաև Զ. Դրքին մէջ, երբ Ենէսոս Դժոխք կ'իջնէ : Այս գրուազը բացարձակապէս անհրաժեշտ չէր քերթուածին, բայց ատով Վիրգիլիոս ուզած է իր բա-

բոյական եւ իմաստասիրական գաղափարներուն էական մասերը պարզել ընթերցողին: Այս Զ. Գրքին մէջ կարդ մը մութ կէտեր եւ քանի մը անկապակցութիւններ նշմարուած են, առոնց պատճառ կրնան համարուիլ նախ ա'յն որ Վիրգիլիոս չէ կրցեր զայն վերջին անգամ մը նայիլ, եւ երկրորդ ա'յն որ բանաստեղծը փորձած է մէկ կողմէն հին կրօնական աւանդութիւնները եւ միւս կողմէն յունական փիլիսոփայութեան շնորհիւ տարածուած նոր հաւատալիքներն իրարու հետ հաշտեցնելով ի մի ձուլել: Բայց ան կրցեր է իր ժամանակի ամենաբարձր ըղձանքները սքանչելապէս թարգմանել, նոյն իսկ երբեմն բանաստեղծը իր ժամանակէն աւելի հեռուն ալ թափանցած է: Վիրգիլիոս արզարեւ ընթերցողը կը հասցնէ այն կէտին ուր, հին միտքը կամովին, հասունցած՝ փորձառութենէն, լուսաւորուած, փիլիսոփայութեան շնորհիւ զտուած, մարդկութեան ընազգներու եւ նոր կարիքներու զգացումով լի, ձեռք կը կարկառէր նոր սպիին, նոր մտքին: Վիրգիլիոսի այս բարոյա-փիլիսոփայական վարդապետութեան եւ բանաստեղծական թոփչքներուն մէջ, անոր մեկնիչներէն ոմանք քրիստոնէութեան արշալոյսը տեսած են եւ կամ անոր տանող ճամբան:

Խնչականը, իր ամբողջութեան մէջ, վերջացած էր երբ Վիրգիլիոս մեռու, բայց տակաւին շատ մանրամասնութիւններ կերաքըննելի էին եւ նոյն իսկ կարդ մը տողերու շափականութիւնն ու առողանութիւնը վերըստուգելի էին՝ ըստ հեղինակին: Արդարեւ Վիրգիլիոս ձեւի կատարելութեան այնքան նախանձախիր էր որ, իր հիւանդութեան ժամանակ, ուզեց Խնչականի ձեռագիրն այրել, բարեխախտաբար բարեկամներ արգիլեցին այդ ոճիրին զործուիլը եւ բանաստեղծին մահէն յետոյ կեսարի պահանջումով մարդկութեան պատիւ բերող այդ զլուխ զործոցը հրատարակուեցաւ Վարիուսի եւ Պլոտիոս Տուկայի խնամքով:



Վիրգիլիի՛ ՀԱՅՈՒԹԻՒՆԸ. — Վիրգիլիոսի հանճարին էական գիծը անոր զզայականութիւնն է՝ ինչպէս յիշուեցաւ արդէն նախորդ տողերուն մէջ: Անոր առաջին զործերէն իսկ,

իր ժամանակակիցները նկատած էին անոր այդ զլխաւոր յատկութիւնը եւ ճիշտ ատոր համար սիրած էին նորածիլ բանաստեղծը: Որատիս, Վիրգիլիոսի բանաստեղծութեան մասին խօսելով, զայն կը զովէր «փափուկ, փափկաց, զողար, ախորժելի, սրամիտ, վայելուչ» եւ այլ վերադիրներով /molle atque facetum/: Այս յուղումի եւ համականքի ձիրքը, որով, աւելի քան ուրիշներ, օժտուած էր Վիրգիլիոս, եւ որ կը յայտնուի արդէն Հոլովականներու մէջ, Միովին երեւան կուզայ Խնչականի տասներկու Գրքերուն մէջ:

Ինչ որ մասնաւորապէս կը յատկանչէ Վիրգիլիոսը, այն խոնուն արուեստն է որով ան իր անկեղծ եւ խոր ներշնչումները միշտ բարձր կը բռնէ, կը զասաւորէ ու շօշափելի կը դարձընէ: Այս արուեստը կը տեսնուի իր զիտուն յօրինումին, նկարագիրներու խոր ուսումնամիրութեան եւ ճարտար փոխառութիւններուն մէջ: Վիրգիլիոս, ինչպէս յիշուեցաւ, շատ փոխառութիւններ է ըրեր ո՞չ միայն Յոյներէն, այլ եւ լատին հին բանահիւներէն, մանաւանդ Եննիոսէն եւ Լուկրետիոսէն: Բայց ինչ որ ան իւրացուցեր է, անձանչելի զառնալու աստիճան կերպարանափոխեր է. Վիրգիլիոս նոյնքան ինքնատիպ է երբ ուրիշէն բան մը փոխ կ'առնէ եւ կամ մէկին կը նմանի, որքան երբ ինքը կը ստեղծէ:



Վիրգիլիի՛ ՀԱՅՈՒԹԻՒՆԸ ԱՃՐ. ՏԱՂԱՉԱՓՈՒԹԻՒՆՔ. — Կիկերոն լատիներէնի արձակ ոճը զերազոյն կատարելութեան հասցուց, Վիրգիլիոս նոյն զերը կատարեց բանաստեղծական լեզուին մէջ: Բառեցաւ արդէն թէ ան իր բոլոր երկերը խղճամիտ խնամքով կը յղկէր: Խնչականին մէջ, ի պահանջել հարկին, ան կրցեր է իր երկու նախորդներուն՝ Եննիոսի եւ Լուկրետիոսի փայլն եւ ուժը պահել, բայց ան ունի աւելի բան մը որ նախորդ լատին բանաստեղծներուն կը պահել, ճաշակի եւ ներդաշնակութեան ամէն տեսակ յատկութիւնները: Իր ոճին յարատեւ կատարելութիւնը բնաւ չի նեղեր բանաստեղծը յանդուզն յօրինուածքներ ընկլու:

Վիրգիլիոսի տաղաչափութիւնը անհման է: Լուկրետիոսի վեցունեան տակաւին շփոթ է եւ բաւական դանդաղ. Կատուղոսի քերթողութիւնը վաղնջականութեան մնացորդներուն կը միացնէ չափազանցուած աղեքսանդրիականութեան մը նրաւթիւնները: Վիրգիլիոս չափականութեան բնածին զգացումն ունի. իր ոտանաւորը, հրաշլիօրէն ճկուն, ամէն ձեւ կը աստանայ եւ կ արտայայտէ յուղումի եւ մտքի բոլոր նրբագոյն աստիճանները: Լատին բանաստեղծներէն միայն Ովիդոս (33 ն. ք. Բ—48 յ. Ք.) պիտի հաւասարէի յետոյ Վիրգիլիոսի ոճին զեղեցկութեան, բայց առանց երբեք անոր բաղմազանութիւնն ունենալու:

Վիրգիլիոսի տաղաչափութիւնը կատարեալ եւ անսայթաք վեցունեայ է. այս ահսակ քերթուածներու մէջ զործածուած չափերը կամ ոտքերն են՝ Սաւեն (Dactylieus, այսինքն երկար, կարճ, կարճ), համբոյր (spondiacus, այսինքն երկար, երկար) եւ մեծասար (trochaeus, այսինքն երկար, կարճ) վանկերու Վիրգիլիոսի վեցունեային մէջ առաջին չորս ոտքերը կամ ստեղն եւ կամ համբոյր են, բայց աւելի յաճախ այդ երկու ոտքերը խաչաձեւուած են, հինգերորդ ոտքը միշտ ստեղն է, վեցերորդը՝ մեծասար է եւ կամ համբոյր:

\*

Վիրգիլիոսի գործիքը.— Իր ներշնչումներն ու գաղափարներն արտայայտելու համար Վիրգիլիոսի կիրարկած զործիքը լատին լեզուն է: Ծանօթ է որ լատիներէնը, ինչպէս հին յունարէնը, հին հայերէնը, հին սլաւերէնը, հին գերմաներէնը, սանսկրիտը, զէնտերէնը կը պատկանին հնդեւրոպական լեզուախմբին: Լատիներէնի ամենահին յիշատակարանը գտնուեցաւ 1899ին, նախկին Ֆորումի այն մասին մէջ ուր աւանդութիւնը չոռուուլսի դամբանը կը զետեղէ. այդ դամբանէն մնացած սեւ սալքարի մը վրայ կը գտնուի արձանագրութիւն մը որուն հնութիւնը մինչեւ Զ.րդ գարը (ն. ք. Բ.) կրնայ բարձրանալ: Սակայն ուրիշ արձանագրութիւններ թոյլ կուտան լատիներէնի հնութիւնը Քրիստոսէ առաջ մինչեւ Գ. դարու վերջը տանելու Լատին լեզուն, ինչպէս որ ան երեւան կուզայ

Կիկերոնի, Կեսարի, Վիրգիլիոսի, Որատիոսի, Ովիդոսի եւ ուրիշներու զրչին տակ, Խաւլիոյ եր, այսինքն զրական լեզուն. այնպէս որ ան մատչելի չէր ժողովուրդի բոլոր խաւերուն, ինչպէս հայ ժողովուրդի բոլոր խաւերուն անմատչելի էր Եզնիկի, Եղիշէի, Կորիւնի եւ ուրիշներու հայերէն բարբառը, հին հայերէնը կամ գրաբարը, որ զրի առնուեցաւ հինգերորդ զարու արշալոյախն: Մէկ քանի լատին հեղինակներ կը զանդատին որ Հոռմի ժողովուրդը, մանաւանդ կիները, լատիներէն — այսինքն իրենց գրած լատիներէնը — չեն զիտեր: Արդարեւ լատիներէնը մէկ քանի բարբառներու խանուրդէն առաջացած զիտուն լեզու մըն է՝ քերականական բարդ օրէնքներով կաշկանդուած. իսկ ժողովուրդները — ո՞ր ժամանակի, ո՞ր կլիմայի ալ ըլլան անոնք — կը խրաչին լեզուական կաշկանդումներէն ու կ'ըմբուտանան անոնց զէմ: Լատիներէնի խնամի եւ անոր կազմութեան նպաստող բարբառներ էին՝ Ումբրեան (Umbri lingua) լեզուն, որ կը խօսուէր Սակենինի բարձրաւանդակին վրայ (և որ ծանօթ է Եւկուրինեան Տախտակներէն). միջին Խտալիոյ՝ Սաբինեան (Sabinorum lingua), Պելինգեան (Pelignorum lingua), Պիկենեան (Picentis lingua), Մարսեան (Marsorum lingua), Սամնիտեան (Samnitarum lingua), եւ այլ բարբառները, որոնց վրայ քիչ տեղեկութիւն կը գտնուի. Ռոկեան լեզուն (Oscorum lingua) որ կը խօսուէր հարաւային Խտալիոյ մէջ եւ որ ծանօթ է կարդ մը արձանագրութիւններով, որոնց զլլաւարոն է Պանտիայի Տախտակը: Խտալիոյ հիւսիսային նահանգներու մէջ կը խօսուէր նաեւ հիտրուսկ լեզուն (lingua etrusca): Եարտորիոյ մէջ, Գալլերէնը, որ կեղարիկ բարբառներուն մաս կը կազմէր, յունարէնը՝ հարաւային յոյն գաղութներու մէջ:

Օգոստոսին շրջանի լատիներէնը զօրեղ եւ հակիրծ է. ան լաւազոյն կերպով կ'արտայայտէ ինչ որ կ'ուղէ ըսել՝ բայց առանց աշխայժմի եւ երանգի, ան զիւրութեամբ հոյակապ եւ փառայեղ է, բայց յունարէնի ո՛չ բառամթերքի հարստութիւնն ունի, ո՛չ դարձուածքի ազատութիւնը եւ ո՛չ ալ բնական, անպանոյն շնորհքը: Սքանչելապէս յարմար իրաւագիտութեան, ատենախօսութեան, փաստաբանութեան, լատիներէնը նուազ յարմար

էր բանաստեղծութեան, արուեստագէտաներու քանի մը սերունդներու շնորհիւ, որոնց մէջ Վիրդիլիոս մեծազոյն եւ անզուղական վարպետի տեղը կը բռնէ, իշխալու, տիրապետելու համար կառուցուած լեզուն մրցումի մրտաւ, բանաստեղծութեան ոստանին մէջ, Ելլագայի փափուկ բարբարին հետ:



**Վիրդիլիոսի Ս.ԶԴԵՑՈՒԹԻՒՆԸ.** — Վիրդիլիոս ահազին ազգեցութիւն կործեց իր ժամանակակիցներուն վրայ. այդ ազգեցութիւնն եղաւ գրական-գեղարուեստականի չափ եւ ընկերական, քանի որ անոր մատային արտադրութիւնները ոչ միայն բանաստեղծական եւ արուեստագիտական նոր եւ լայն հորիզոններ բացին, այլ եւ մեծապէս սատրեցին ներքին քաղաքական անցուղարձերէն զերագրուուած ողիներու խաղաղումին: Վիրդիլիոսի մահէն յետոյ եկող ըոլոր զրողները (Վիրդիսովայ, պատմազիր, բնագէտ, բանաստեղծ, թատերագիր) շովուականներու, Պշակականներու եւ Ենէականի անմիջական շուքին տակ ծնան, զարգացան ու արտադրեցին՝ մինչեւ Երդիծաբան Յուվենալիս (Junius Juvenalis) որ ծնաւ Քրիստոսի 60 թուականին եւ մեռաւ 127էն յետոյ (մահուան թուականը յայտնի չէ) եւ լատին մեծ բանաստեղծներու վերջինը եղաւ:

Քրիստոսի երկրորդ դարէն սկսած լատին հեթանոս գրականութիւնը անկման շրջանը մտնելով, յունական ողին դարձեալ կը թափանցէ լատին դպրութեան մէջ, Վիրդիլիոս միայն ընտրանիին նախապատիւ հեղինակը կը մնայ:

Երրորդ դարու ընթացքին, մինչ կայսրութիւնը ճգնաժամային վիճակի մէջ տառապրտեկելով, հեթանոս գրականութիւնը ամլութեան կը զատապարտուէր, քրիստոնէական գրականութիւնը մը կը սկսի (լատիններէնով), ուր Վիրդիլիոսի բարձր արուեստին ազդեցութիւնը նկատելի է ափրիկեցի Տերտուլլիանոսի (Septimius Floreus Tertullianus), Կիպրիանոսի (Caecilius Cyprianus) եւ Լակտանտիոսի (Caelius Firmianus Lactantius) գրութիւններուն մէջ: Չորրորդ դարուն Վիրդիլիոսի դպրոցին պատկանող հեղինակներն են՝

Սումմաքոս (Aurelius Symmachus)<sup>1</sup> հեթանոս հոետոր, Աւսոնիոս (Ausonius)<sup>2</sup> հոետոր բանաստեղծ, եւ Հիլարիոս, Ամբրոսիոս, Երոմիոս եւ մանաւանդ Օգոստինոս եպիսկոպոսները:

Հինգերորդ դարու սկիզբը (410) Հոռմբարբարոսներու ձեռքը կ'անցնի՝ Ալարիկի ղեկավարութեամբ, արեւմտեան Գոթերու (Visigoth) այս սարսափելի թագաւորը թալանի տալով մինչեւ այն ժամանակ աշխարհի մայրաքաղաք ճանչուած հոռմը, քար ու քանդ ըրաւ զայն: Վիրդիլիոս, եւ անոր հետևածին գրականութիւնը, մէկ կողմէն բարբարոսներու հարուածներուն տակ, միւս կողմէն սորահաստատ քրիստոնէական կրօնքին նախանձայուղութեան, աններողականութեան եւ անիրաւախոհութեան շնորհի, զրեթէ մոռացութեան տրուեցաւ տասը դար, շրջան որ պատմութեան մէջ ծանօթէ Միջին դար յորչորջումի: Այս դարերու ընթացքին լատիններէնը Արեւմուտքի թէ՛ եկեղեցական եւ աստուածաբանական լեզուն էր եւ թէ՛ զիտուններու հաղորդակցութեան միջոցը: Նոյն դարերու ընթացքին, նախկին հոռմէական կայսրութեան բեկորներէն կազմուեցան նոր, ինքնազմուխ ազգեր, որոնցէ շատերը սամիկ լատիններէնէ սերած բարբառներ կը զարձածէին. եւ անա այսպէս կամաց զարգացան եւ, լատիններէնի ձեւաբանութենէն բոլորովին հեռանալով, երեւան եկան Ոիլի լեզուն կամ ֆրանսերէնը, Ոկի լեզուն կամ Պրովանսալը, Խոալերէնը, Լադին (Ladine) լեզուն, Սպաններէնը, Պորտուգերէնը, Բումաններէնը: Տասնրմէկ, տասերկու եւ տասներէնքերորդ դարերը հին ֆրանսերէնի ու պրովանսալի ոսկեղարերն եղան, այդ ժամանակամիջոցին ծաղկեցաւ բոլորովին ինքնատիպ գրականութիւն մը, քնարերգական շրնորհալի եւ փայլուն բանաստեղծութիւն մը, որուն կատարելազոյն օրինակն է Ծոլմանի Երգը: Գերմանիա, Բատայիա, Սպանիա իրացուցին Ֆրանսայի գրական արտադրութիւնները՝ զանոնք թարգմանելով եւ կամ անոնց նմանելով: Այս դարերու մէջ դաստկան լատիններէնի ստեղծագործական ազգեցութիւնը, կարելի է ըսել, ոչինչ է, որովհետեւ կիրկրոնեան եւ Օգոստոսեան շրջաններու խոշոր գրողները, իրենց հեթանոսի հանդամանքով, անզոսնը ամացագարաւած եւ արգիլուած էին այդ

կրօնամոլ զարերուն, ուր մարդիկ աստուածաւանական սնոտի վիճարանութիւններու մէջ աւելի արուեստ եւ աւելի հաճոյք կը գտնէին քան թէ գրական - գեղարուեստական որ եւ է երկի մէջ : Բացառիկ ուզեղներ սակայն - որոնց թիւը չատ չնշին է եղեր ամէն տեղ եւ ամէն ժամանակ, - գեղարուեստը կրօնական համոզումի հետ չչփոթելով, աւելի գաղտնի քան յայտնի կերպով, կ'օգտուէին հին դասական լատիներէնի ամենամեծ վարպետին՝ Վիրդիլիոսի՝ արտադրութիւններէն : Այսպէս Միջին գարու ամենամեծ բանաստեղծը, Դանտէ, զոր ոչ միայն իտալական այլ եւ եւրոպական նորագոյն բանաստեղծութեան հայրը կարելի է անուանել, համարձակեցաւ Վիրդիլիոսն իր վարպետն ու տէրը հոչակել. ա՞ն է որ իր ձեռքէն բոնելով զինք մացուցեր է Դժոլսկ եւ յետոյ առաջնորդած է Քաւարան :

Վերածնութիւնը, գարաւոր փոշիներու տակէն, հանեց գասական լատիներէնի գանձերը եւ նորագիւտ Տպագրութեան չնորհիւ տարածեց անոնց բարիքները : Եւ ահա այսպէս Արեւմուտքը սկսաւ Լուկրետիոսը, Կիկերոնը, Վիրդիլիոսը, Որատիոսը, Եռովենամիսը, Լուկանոսը եւ միւս բոլոր լատին գրողները սորպիլ եւ անոնց հետեւիլ : Այսպէս որ ԺԶ. գարէն սկսած մինչեւ այսօր, Արեւմուտքի մէջ չէ եղած քիչ թէ շատ ծանօթ գրական, գեղարուեստական, գիտական եւ նոյն խոլ քաղաքական դէմք մը, որ գասական մշակոյթներու (լատիներէն եւ յունարէն) արտադրութիւնը չըլլայ, Վիրդիլիոսի ազգեցութիւնը կըած չըլլայ :

Վիրդիլիոս նորագոյն բանաստեղծներու առաջինը եւ կատարելութեան ամենաշատ մօտեցողն է եղեր, ան սիրոյ զգացումն արտայայտեր է, սիրոը խօսել առւեր է ինչպէս Ռասին. ան զգացեր է մելամաղձութիւնը՝ ինչպէս սոմանթիքները, որոնց նման ան սիրած է հնչականութիւնն ու երանզները : Ան ամենախորին գութը ցոյց տուեր է հանդէս կեանքի բնական թշուառութիւններուն եւ բոլոր այն շարիքներուն զոր մարդոց յիմարութիւնը կը յարուցանէ, որովհետեւ ան տեսած էր աղէտներ, աւերակներ, կոտորածներ, զուլումներ :



Վիրդիլիոս ազգեցութիւն ունեցեր է եւ հայ գրականութեան վրայ : Հ. Արսէն Բագրատունիի «Հայկ Դիւցաղն»ը Ենիշականին չատրան կը պարտի : Վարուժանի «Հացի Երգեր»ը կը յիշեցնեն Հովուականներէն եւ Մշակականներէն զանազան դրուագներ :

Վիրդիլիոսի գործերը հայերէնի թարգմանուած են Հ.Ա.Բագրատունիէն եւ Հ. Ե. Հիւրմիւղէն (գրաքար) եւ Հ. Ա. Ղազիկեանէն (աշխարհաքար) . իսկ առղերս ստորագրողը թարգմանած է Հովուականները, Մշակականները եւ Ենիշականներէն երկու Գիրք (բոլորը անտիպ) որոնց նմոյշները տեսնուեցան մեր նախորդ էջներուն մէջ :

Մ. Ա. ԴԱԼԻԻԹ - ԲԷԿ